



նր սրտէն որ ալ աւելի աղու միջոցներ բանեցնէ , ու մօտ օրերս շատ զօրք պիտի խրկէ այն կողմն . ուստի ամենեւին չենք երկնորի որ դիւրաւ կը նուաճէ զանոնք . որովհետեւ թնդանթ չունին ապրտամբները , ու ամուր տեղանքը կառավարիչին ձեռքն է :

Մուստաֆայ փաշան տեսնալով որ ապստամբութիւնը օրէ օր կէպէնայ , արդէն հրատարակած է այս կողմին հեռւանց պաշարումը ( պըքը ) բանի մը առուտուրի նաւահանգիստներէն ՚ի զատ : Բ . Վոււրը ևս հաստատեց այս բանը , ու յայտարարական գրով զեսպաններուն իմացուց թէ մայիսի 3 ին կը սկսի այս պաշարումը :

ԶՄԻՌՆԻՒՆ

18 Ապրիլ :

Սէլանիկէն կը գրեն ամսուս 2 ին :

« Զոյն աղջկանը տեսիլքէն ետքը , որն որ քնոյն մէջ տեսած էր ( տես Արշաղոյս Արարատեանին թիւ 24 ) քիչ մը փորել սկսան յիշեալ աղջկանը ցըցուցած տեղը ու յետոյ դադրեցան : Այս օրերս վերստին սկսան փորել ու իրեք կտոր մարմարին սանդղաքի ( մէրտիվէնի ) ոտք գտան , որու ներքեւ պատի մը մնացորդ կար , նստարան մը նմանապէս մարմարին մեծ քարերով , երկու պարզ սիւնազըլուս , ու մէյմըն ալ կտրնթեան ըսված կարգին շէնքովը , նաև շրջանակ մը ( չէրչիվէ ) մուսիոնի գոյն քարերով . ասոնցմէ կարծիք կրնենք թէ հին ատենը եկեղեցի կայ եղեր այն տեղը : Փորելու ժամանակը ու մինչև մարմարին նստարանին գտնուիլը , ամենեւին կամարին շմարանք չի տեսնուիցաւ . անանկ կերևնայ որ այս եկեղեցին իր աւերակներուն ներքեւը թաղված է , խիստ շատ ժամանակէ ՚ի վեր : Հիշեալ մարմարինն նստարանը՝ երաւուն ոտք փորելէն ետքը գտնուիցաւ :

Սուրբ Մատուածանայ պատկերքը որ աղջկանը գտնուիլէն համեմատ այս տեղը գտնուիլու էր , դեռ չի տեսնուիցաւ . և որովհետեւ նոյն աղջիկը կը յուսայ թէ անշուշտ ան պատկերքը գտնուիլու է , հարկ կըլլայ քովի տրներէն մէկուն հիմը փորել :

զը կը տեսնուի : Թրէնք անուն Նրուսիացին շատ ժամանակ բանալ կեցաւ ու՛րիչ մնաց որ անթուրթնէ կը մեռնէր , բայց իր ըսածին նայինք նէ , միայն կոշուքներ ու բարձրաձայն սեղաններ կրողը կը տեսնար : Արջապէս ինչ բանի որ բաղձայ մարդ զանի միայն երազը կը տեսնայ , ու ինչպէս կրնէ Մեղադաստիսու բանաստեղծը , զինուորը պատերազմ կը երազէ , որսորդը անտառներ , ձկնորսը ուռկան և կարթ և՛ :

Հ . Թ . Ս :

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Մտնող Յովսէփ Ի՛ն Աստուծոյ կայսրը , երբոր յայլակերպ ( թէպտիլ ) կը պարտէր Վենետիկու առանձին փողոցներուն մէջ , աղքատ աղջկան մը պատահեցաւ , որ ծրար մը լաթ ունէր անթին ( խօլթուխին ) տակը ու լաթով կերթար : Հարցուց կայսրը քաղցրութեամբ . — Ինչու կուրաս աղջիկ , որ կերթաս , ինչ ունիս անապառ յայժմ :

Հարիւր յիսուն հոգիի չափ առուրչեքով փորելու կաշխատեին , բայց հիմակ անոնց տեղը ուրիշ մարդիք եկան , ու իրենց յօժար կամքովը ձրխարար կը բանին հոն :

Արջապէս հարկաւոր ըլլալով շարունակ փորելու քովի տրներէն մէկ երկու տուն փրցուցնել , հիմը ու հիմայ դադրեցան ու զիր գրեցին Պօլիս դըրամի համար , որ կարող ըլլան մօտիկ տրները ծախու առնել : Կը հաստատեն ևս թէ Այսօրոյն վանքն ալ ուղեց իր վրան առնել բոլոր ծախքը ու յետոյ եկեղեցի մը շինել նոյն տեղը , այս դաշնեքովը որ ինքը միայն տիրէ անոր , բայց մօտիկ ընող չեղաւ :

Տեղոյս կառավարութիւնը շատոնցմէ չարագործութեան համար մարդ մեռցնելու հրաման ըրած չէր . այս պատճառաւ օր առուր վրայ շատոցան գէշ մարդիքները , կարծելով թէ անպատիժ կը մնան , կամ գոնէ մեռնելէն կը խաղտին : Բայց աս անգամ իրաւացի խտուրթեան օրինակ մը տալով մեր կառավարիչը Վօմէր փաշան , ընաւ չենք երկբայի որ կը զգաստանան այսուհետեւ բոլոր չարագործները : Վեղացի տաճիկ մը կախել տրվաւ անցած ամսու 12 ին , որ մարդասպանութեան յանցանքով բռնուած էր . որուն մարմինը մինչև իրիկուն մնաց հրապարակին մէջ , որ բոլոր ժողովուրդը տեսնայ :

Սէրէզէն կը գրեն թէ՛ ( որ ասկէց 18 մղոն հեռու քաղաք մըն է , ու մօտ ատեններս Սէլանիկի փաշայութեանը հետ միացուցին ) կառավարութեան գործակալները զին կտրելով բնակիչներուն ընչեցը և ստացուածքին վրայ , փետրվար ամիսէն սկսած են գրամ ժողովել , որն որ տասանորդներէն ՚ի զատ՝ 1,300,000 դրուուշի կը հասնի : Ստորին կարգի ժողովուրդը գանգատ կրնէ թէ յիշեալ գումարին բաժանումը անանկ կերպով ըրած են որ՝ հարուստ մարդիքներուն կողմնապահութիւն եղած է , իրենց հարստութեանը համեմատ տուրք չեն խտար , ու բոլոր ծանրութիւնը հասարակ ժողովուրդին վրայ ձըլած են . և թէ ( յսմանեան տէրութեանը գործադրութեանը քննութեանը տալակներով՝ կը յուսան որ աննեւին չեն կորսնցուցներ իրենց իրաւունքը . որովհետեւ ասանկ բաներու համար աղերսագիրը սիրով կընդունի նա ու արդարութիւն ընել կուտայ » :

Թիզ տակը ըսէ՛ ինծի , գուցէ կարող եմ մտիթարել զրեղ : — Պատասխան տրվաւ աղջիկը՝ չի ճանչնալով որ կայսրն է , Տէր իմ , որդրմել մօրս լաթերն են ասոնք որ ծախելու կը տանիմ , որպէս զի քիչ մը դըրամ անցնի ձեռքերնիս . անթուրթնէ չի մեռնիլք : Ափսոս , թէ որ հայրս ողջ մնացած ըլլար , որն որ շատ անգամ արիւն թափէր է հայրենեաց համար , թէ որ իր քաջութիւններուն փոխարէնը առած ըլլար , հիմայ ասանկ թշուառ վիճակի մէջ չէիլք խնար : — Հաւակից եղաւ անոր բարեխիտ կայսրը , ու ըսաւ . պէտք էր որ մէկ աղերսագիր մը ստղիք կայսեր բարեկամի մը ձեռքով ու ձեր խղճութիւնը իմացունէիք անոր , որովհետեւ լաւ դիտեմ որ և թէ ձեր վիճակը լաւ ըլլար՝ անշուշտ օգնութիւն կընէր ձեզի : — Վերստագիրը արդէն տրված ենք , բայց օգուտ մը չի տեսանք . ու փոխանորդ գրած մարդերնիս ալ պատկերեց մեզի որ փուճ տեղը չաշխատիլք : — Կարծեմ որ ճշմարիտը ըսած չեն անոր , վասն զի այնչափ արդարութիւնը կը սիրէ նա , որ անհնար է թէ խնամք չընէ անանկ որբեալի մը ու իր աղջկանը , որուն հայրը ծառայութիւնը ըրած է իրին արիւն թափելով , աղերսագիր մը գրէ , վաղան օրը բեր այս ինչ տեղ , այս ինչ ժամանակին կիժ ըսածներդ ճշմարիտ ըլլան նէ , իս կը ներկայացնենմ զքեզ կայսեր , որ խնամք ընէ ձեզի : Այս խօսքը բերելով աղջիկը , ուրախութեամբ ընցած սկսաւ արցունքը սրբել : — Պատասխան տրվաւ կայսրը , չի վրէժը ուրեմն որ դուն ծախես ատ լաթերը . ըսէ՛ ինծի ինչ կարժեն ասոնք : — Վեց ըրեալ , Տէր իմ : — Հիմը ու հիմայ ա՛ռ աս տասնութիւն ըրեալ մինչև տեսնանք թէ ինչպէս կըլլայ այս գործը : Կեղծ աղջիկը ուրախութեան ինչ ըսելը չէր դիտէր . հաղիւ թէ կրցար բանի մը խօսք զուրցել իր շնորհակալութիւնը ու քախտագիտութիւնը ցըցունելու համար , վաղելով տուն դարձաւ ու մի ըստ միտքէ պատմեց իր մօրը ինչ որ ըսած էր անձանթ աշնուականը և ինչպէս այսքան գրած շնորհած էր իրեն : Բայց երբոր իմացաւ որ կայսրն էր որդրմութիւնը տրուողը , սրտմեցաւ ու ամենեւին չուզէր որ վաղան օրը երթայ աղերսագիր մատուցանէ : Վեր

հայրը քաղաքի օրագրութեանը մէջ կը կարդայի :

« Կուստանդուլի նամակները՝ և արժանահաստ անձինք կը հաստատեն թէ Մայակէս երևելի քաղաքը փորթօ Սիբբոյի , միխիլ գարձաւ : Այս քաղաքը զիտալի զիտալաժը յունկար 18 ին պատահեցաւ թէպէտ շատ ջանք ըրին որ կրակը մարեն , բայց զուր տեղը աշխատեցան . բոլոր քաղաքը այրեցաւ նմանապէս վաճառանոցը գտնուած » : 5 հարար խունթար խահվէն . հաղիւ թէ 10-15 տուն և ծովեղերը եղած տրները ու վաճառանոցները կրցուն աղասե :

— Փարիզու վերջին լուրերը առնելով խնայանք որ՝ անցեալ ամսու 19 ին , աս մայրաքաղաքը բերդապարիսպներու համար եղած օրէնքը՝ փառիներուն խորհրդարանը ընդունել է 147 քուէով՝ 85 ի գէշ ց 62 հոգի աւելի եղեր են ուղղուելը :

Մանգարի Շարք անդղիարէն օրագրութիւնը Իզմիրու , հետագայ երկու նամակը կը հրատարակէ որոնց մէկը Վիվրիփուլ քաղաքի բնակիչները գրու են՝ Վ . Բ . Մէհմետ Ալի փաշային Ազիլատու ու միւսը անոր պատասխանն է :

Վ . Վորին Բարձրութիւն Մէհմետ Ալի փաշայ Ազիլատուի :

Մենք ստորագրված քաղաքապետ , սեղանաւորներ վաճառականներ ու երևելի բնակիչներ Վիվրիփուլ քաղաքին կը համարձակինք յայտ առնել ձեր բարձրութեանը մեր զարմացումը ու մտերիմ շնորհակալութիւնը , բրեսեր պաշտպանութեանը համար որ այսքան տարիէ վեր անգաղար կը շնորհէ մեր քաղաքակիցներուն , որոնք ձեր բարձրութեան վիճակները կը բնակին կամ կը ճանապարհորդեն :

Մեր սրտին աս երախտագիտութիւնը ու զարմացումը նոր աղուութիւն մը ստացան ձեր բարձրութեան գեղեցիկ վարմունքովը աս մօտ օրերս . որովհետեւ վաճառականներուն օգտին ու ճանապարհորդներուն ապահովութեանը սրտանց հոգ տանելով հաճեցաւ մարդասիրտը լուսաւորեալ քաղաքականութեան արժանաւոր վեհանախարար մը , հրաման ընել որպէս զի նամակները՝ ճանապարհորդները շարունակեն աղատօրէն անցնել

մը ու իր աղջկանը , որուն հայրը ծառայութիւնը ըրած է իրին արիւն թափելով , աղերսագիր մը գրէ , վաղան օրը բեր այս ինչ տեղ , այս ինչ ժամանակին կիժ ըսածներդ ճշմարիտ ըլլան նէ , իս կը ներկայացնենմ զքեզ կայսեր , որ խնամք ընէ ձեզի : Այս խօսքը բերելով աղջիկը , ուրախութեամբ ընցած սկսաւ արցունքը սրբել : — Պատասխան տրվաւ կայսրը , չի վրէժը ուրեմն որ դուն ծախես ատ լաթերը . ըսէ՛ ինծի ինչ կարժեն ասոնք : — Վեց ըրեալ , Տէր իմ : — Հիմը ու հիմայ ա՛ռ աս տասնութիւն ըրեալ մինչև տեսնանք թէ ինչպէս կըլլայ այս գործը : Կեղծ աղջիկը ուրախութեան ինչ ըսելը չէր դիտէր . հաղիւ թէ կրցար բանի մը խօսք զուրցել իր շնորհակալութիւնը ու քախտագիտութիւնը ցըցունելու համար , վաղելով տուն դարձաւ ու մի ըստ միտքէ պատմեց իր մօրը ինչ որ ըսած էր անձանթ աշնուականը և ինչպէս այսքան գրած շնորհած էր իրեն : Բայց երբոր իմացաւ որ կայսրն էր որդրմութիւնը տրուողը , սրտմեցաւ ու ամենեւին չուզէր որ վաղան օրը երթայ աղերսագիր մատուցանէ : Վեր

Չեր Վարձրութեանը երկիրներէն, անսնկ պարագաներու մէջ՝ որոնք շատ անգամ կարեն մարդկանց ընկերութիւնը միացնելու միջոցները :

Չեր Վարձրութեանը ասանկ կացութեան մը մէջ շատ հասարակ եղած կանոններէն վեր լըսելով, դեղեցիկ օրինակ մը տրվաւ ուրիշ տէրութիւններուն ու միանգամայն օրբազան իրաւունքներ ստացաւ բարեկիրթ ազգերուն և բարխտագիտութեան մը մըսոյ . ուստի կը բարեմարտութեանը վեր կարժամանակ խա լըսելով շարունակէ կառավարել իր իշխանութեանը տակը եղած պաշարեր երկիրները ու Չեր Վարձրութեանը գերագոյն միաբնիկ ազգութեանը բը իր վիճակներուն հաստատ կառավարութեանը հոգ տանելով, կը ինքնինքն օր վերին նախախնամութիւնը շը նորհէ Չեր Վարձրութեանը շատ ասորիներ երջանկութեանը ու փառքով, ահա ասոնք են միշտ մեր սրտին անկեղծ բարեմարտութիւնը :

ՊԼՄԻՆՆՅՈՒՆ

Վորին Վարձրութիւնը փոխարքայն Նոյն արտոնի հը բաւման ըրաւ ստորագրողն որ ծանուցանեալ Վիճարփուլի քաղաքացիտին, սեղանաւորներուն, վաճառականներուն ու երևելի բնակիչներուն թէ իրենց նամակը հասաւ . աւնոր մէջը եղած ազնուական զրոյցները Վորին Վարձրութեան սիրտը ուրախացուցին . կընդունի սիրով ձեր բարեմարտութիւնները ու անոնց կատարում տալու համար պիտի աշխատի սրտի մտօք :

Վաճառականները ու ծանուցարհորները միշտ պիտի վայելին Վ. Վ. կառավարութեանը տակը եղած քաղաքներուն մէջը ազգու պաշտպանութիւն մը որ բարեկիրթութեան միակնչան է ամմէն ազգերուն մէջը ճշտիւ նը կատարով : Վ. Վարձրութիւնը դժուար պարագաներուն մէջ ալ ու ինչ ատեն իրեն դիտարութիւնը չէին գիտեր, ինքը հաւատարիմ գանձելեցաւ իրեն նախընթաց վարմունքներուն . որով իր պաշտօնատարներուն ու ժողովուրդին համար մը տրվաւ որն որ ալ աւելի սիրելի պիտի ընէ զինքը քաղաքացիտի ազգերուն, ծանուցեալ օգտին պատճառով : Վ. Վ. իր ամմէն ուղած ազգութիւնը ընելու համար չի կրնալուն շատ կը տրտմի . բայց Վ. Վ. ին նախախնամութիւնը կը ներէ որպէս զի քանի մը միսթիւարութիւններ գան երբեմն իրեն իր առողջարար բալասամ մը, ինչպէս է Վիճարփուլի քաղաքացիտին, սեղանաւորներուն, վաճառականներուն ու երևելի բնակիչներուն

Չայէս խիստ շատ ստիպելով իր ազգականներէն, ելաւ գնաց . բայց տեսածին պէս կայսրը՝ սաստիկ վախ մը եկաւ զրան ու մէկէն ի մէկ ինկաւ մարեցաւ : Վարեգութիւնը նախկալը՝ արդէն բննած ու իմացած էր որու ազգիկ ըլլալը . ուստի երբոր խեղճը զուտը եկաւ առաւ զանկա իր ազգականներուն հետ պարաւ տարաւ, ու տոմասակ մը տալով անոր՝ ասանկ ըսաւ : « Ես գիտը տար մօրքդ սոր, որ ինչ թոշակ կառնէր քու հայրդ, այն ալ ասկէց ետքը շարունակ անէն ու իր պարտտը հոգայ . այս թոշակին կէսը քուդ է, երբոր դժբաղդութեանը կորսնցնելու ըլլաս մայրքդ : Ետ կը ցախիմ, որ այսքան ժամանակէ ՚ի վեր չէն գիտեր ձեր խղճութիւնը . թէ որ լըսած ըլլայի նէ՛ անշուշտ օգնութիւն կընէի ձեզի ու կը թեթեւցնէի ձեր սրտին վիշտը » : Այնուհետև շարաթը մէկ օր մը սահմանեց կայսրը, թէ ո՛վ որ ըսելը մը ունի նէ, անձամբ գոյ ու համարձակ հասկըցունէ իրեն :

Թարգմանեաց ՚ի յունա .  
Գեորգ Սուրբանեան  
Եղա . Վարժա :

Նամակը . ուստի Վ. Վ. հրաման ըրաւ ստորագրողն որ իրեն մեծ հաճութիւնը ու շնորհակալութիւնը՝ յայտ առնելով ձեզի :

24 մարտ 1841 (ստորագրեալ) Պօղոս Պէյ :

ԱՆԳՂԻՒՆ

Յօնուա, 26 մարտ : Վերջապի վերջին լուրերուն վրայ հանդարտ է հասարակութեան սիրտը . մանաւանդ Ս. Քօքս Սահիկզոնի կառավարչին զրած նամակներուն վրայ :

Նոր դաշնագրութիւնը Քրեկեան վէճին համար ինչպէս որ ըսած ենք, լըմնցաւ . ու Վաղղիտի գործակալ Ս. Պոլըղընէյը անգամ ներկայ գըրնըլեցաւ սա ժողովոյն, ու ան ալ ստորագրեց դաշնաց թուղթը :

— Ամսու 21 ին կէս օրէն ետև, հաճկատանի դեսպան Եքիպ Էֆէնտին, Պուքէնկէմի պալատը գնաց ու Վորին Վահաբութեան Վիկտորիա թագուհին ներկայացաւ :

— Անդղիայի ժողովուրդը Ետը Ս. Փաթէրտնը մեղաւ մտերս՝ 85 տարվան . 9 տարեկան տղայ մըն էր ստիկակ երբոր ծովային զօրաց կարգը մըտաւ . Վերջապի անկախութեան համար ըրած պատերազմի ատենը ծառայեց իր հայրենեացը . Վաղղիտի առաջին ապստամբութեան ժամանակը՝ թուրք լըն խրկըլեցաւ ուր տեղ Սիտնէյ Սրմթի հետ շատ քաջութիւններ ըրաւ, ու թուրքին նաւահանդիտը եղած նաւերը այրեց :

Նորտ-Վերջա կողմած թղթատար նաւը՝ Վիւ Եօքէն 15 օրվան մէջ Վիճարփուլ հասնելով հետագայ լուրերը բերաւ :

« Սիտնէյ Վահանգաց ընդհանրական հոգաբարձուն Վիւ Եօքէն ու Վալանի գնաց, անկէց ալ Եօքիթը քաղաքը, Սաք-Էօղի դատաստանին համար :

« Բայց կըսով թէ հիմըկու հիմայ պիտի չի կտրըվի այս դատաստանը՝ մինչև որ չի գրեն Յօնուա, որ Տրէվ նաւապետը հարցըվի վերոյիշեալ կալա նաւոր (մահպուս) անդղիացիին մանակցութեանը վրայօք Վարօլինայի գործոյն մէջ : Աւստի այնպէս կը կարծենք որ այս դատաստանը ամըւլան կը մնայ :

« Վիւ Եօքէն Էքէլը այս ալ կըսէ . « Երժանահաւատ սեղէ մը կը լըսենք թէ՛ յիւրաի բիչ մը շիթթեցաւ մեր հաղորդակցութիւնը Վնդղիայի հետ : Բայց շարիսն զօրապետին կառավարութիւնը չի տարակուսի բնաւ ամմէն բան կարգի դընել, հաշտութիւնը հաստատ պահելու համար : Ս. Վէյսթիլը ըսաւ . « չիմըկու հիմայ բան մը չի կայ որ մեր բարեկամութեանը Վնդղիայի հետ՝ արգելք ըլլայ » : շարիսն զօրապետը այս վեհանձնական պատասխանն ալ տրվաւ անոնց որ կը գանդատէին թէ՛ պաշտպանութեան միջոցներ չունի այս երկիրը :

« Հասարակապետութեան մը հաստատ մնալը՝ ըսաւ նա ո՛չ իր բերդերէն և ո՛չ իր նաւերուն բազմութիւնէն կախում ունի . մէնք այս ամմէնը առատօրէն ունինք . այլ իր քաղակիցներուն կուրծքը ու սիրտը՝ ամմէնէն աւելի հօգը պատնէշ մըն են » :

« Այս ալ իմացանք որ՝ թէպէտ անդղիական պաշտօնատարը միջնորդ եղած է Սաք-Էօղի ալ

զատութեանը համար, բայց հանդարտ ու քաղաքավարական կերպով . գլխովին տարբեր իր առաջին զըպտական զըրոյցներէն : Այս փոփոխութիւնը պէսպէս պատճառներ ունի, որոնց գլխաւորները՝ Ռուսաց գործակալին առաջարկութիւնը եղաւ, և մանաւանդ զաղղիական դեսպանինը՝ մեր հիմակրան վիճակին վրայօք Վնդղիայի հետ ունեցած գործքերնու համար :

« Անցած ամսու 21 ին բոլոր պաշտօնատարները շարիսն զօրապետին ներկայացան . Ս. Քօքս անդղիացուց դեսպանը խօսեցաւ իր ընկերներուն կողմանէ, ու ներկայ անցքերուն վրայ ասանկ ըսաւ :

« Սեր սրտին հաճութեամբ տեսանք ձեր ըրած ատենն խօսութիւնը ժողովոյն մէջ . որով ալ աւելի հաստատել կը ջանաք հաղորդակցութիւնը և խաղաղութիւնը Սիտնէյ Վահանգաց և օտար տէրութեանց մէջ :

« Երջանիկ կը համարինք զմեզ որ դուք ձեր խաղաղատէր բնութեամբ կը հաստատէք զայն, ու կառավարութիւնն ալ անկեղծութեամբ հոգ կը տանի այս խոհեմ նպատակը հաստատելու համար » :

Պատասխան տրվաւ նախագահը : « Աւրախութեամբ կընդունիմ ձեր խնդակցութիւնը, ու ախորժեքի է ինձի կարծել թէ՛ ո՛ր և իցէ ձախորդ դիպուած բնաւ չի կրնար սլորորել Սիտնէյ Վահանգէնուն բարեկամութիւնը օտար տէրութեանց հետ :

« Որքանի որ կառավարութիւնը իմ ձեռքս է, հաւատարմութեամբ կը հետևիմ այն սկըզբունքներուն և կանոնացը որ ատենախօսութեանս մէջ զըրված են : Այս ալ կըսեմ, իմ պարտաւորութիւնս ու սրտիս մէկ հատիկ փափաղը ան է որ՝ յօժար մտօք աշխատիմ թէ՛ ձեր առանձին հանգստութեանը, և թէ՛ այն բարեկամներուն՝ որոնց փոխանորդներն էք դուք » :

ԻՌԱՆԻ

Երբոր ժողովը իտալացի գիտուններուն, այս տարի Վիտրէնցա քաղաքը ըլլալու է . սեպտեմբեր 3 ին պիտի սկըսի՝ ու մինչև նոյն ամսու վերջը պիտի բըլէ :

Փիղայի առաջին ժողովոյն կանոնադրութեանը համեմատ՝ կրնան մանակից ըլլալ այս համախմբութեանը (մէճիտին), խաղաղները որ բնական գիտութեանց յառաջ երթալուն համար հաստատված ընկերութիւններուն անգամ են . ուսուցիչները ֆիզիկական ու մաթէմատիկական գիտութեանց, և իտալացուց երկիրներուն բարձրագոյն ուսմանց կառավարչները : Վերջապէս ասոնց կարգը գտնըվող օտարականները ևս կընդունի ժողովը :

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳՂԻՒՆ

Վիճարփուլ, 22 մարտ

Քաղաքիս առուտուրին երևելի փոփոխութիւն մը չեղաւ գործառնութիւնները խիստ քիչ են . մանաւանդ ներկերու առուտուրը . որ ամմէն տարի աստիճաններս շարժման մէջ կը ըլլար, շատ թուլ է հիմակ : Սարտ 3 թիւով Վերջապայէն եկած լուրերը ըստ ամենայն մասին հաշտութիւն կը ցըցունեն .

ուստի գործատուների տեղերը ասկէ ետքը ապահովութեամբ կրնան դանադան ապրանքներ ծախու առնել, ու աս պատճառով կը յուսացվի որ գործառնութիւնները կրկին կը շարժին:

Բամպակ: Հիմնկու համայ մեծ անշարժութեան մէջ է. անցած շաբթըվան դուրսերէն եկած բաժնակիրն թիւը 22,969 պալեա էր ու միայն 15,670 պալեա ծախվեցաւ:

Ղէհրի: Վրիչ առուտուր կըլլայ ու գիներուն փոփոխութիւն մը չեղաւ տասնըհինգ օրվան մէջը, առաջին տեսակ ապրանքը 14-15 լիւր սթէնդինն առնող կայ հընտրութիւն ուրիշը քիւր 40 օրան:

Վէօք պոյս: Վնոյ առնող պակաս չէ 54 շէլին հընտրութիւն ուրիշը. հիմնկու հիմայ 1800 պալեա կայ քաղաքիս մէջը, որ շատ բան ըսել չէ. ուստի առուտուրը քիչ մը բացվելու ըլլայ, կարելի է թէ գիները բարձրանան:

Բուրդ: Կուզվի ու գիները հաստատ կը մնան. թէպէտև առջի բերանը վաճառականները վախցան քիչ մը, կարծելով թէ Պուէնտ Լ. յրէսէն շատ ետ փախ պիտի դայ. բայց կարծիքնին շիտակ չեղաւ. ուստի առուտուրը թէ որ քիչ մը թընտալու ըլլայ աս ապրանքն ալ աւելի պիտի ուզվի:

Մետաքս: Ընշարժութեան մէջ է ու գիները իջնալու վրայ են:

Չէթ: Վրիչ ապրանք ըլլալուն համար, երևելի ծախս մ' ալ չեղաւ:

ԳՆԱԳՆԱԿ

Մարտիլիա, 30 Մարտ:

Բամպակ: Բմբիքայի Ընդդիմացոց հետ հաշտութեան լուրերուն վրայ շատ թուլցաւ աս ապրանքը ու խիստ քիչ գործառնութիւններ եղան: Ըն վաճառականները որոնք շահ ընելու մխտրով Վրքաղաճի բամպակներ աւելր էին, կրկին ծախել կուզեն իրենց առած գինովը. 80 պալեա աս տեսակէն վաճառվեցաւ 82½ Փուանք հարուրին 4 վար իջեցընելով: Միացեալ Կահաններէն մարտ 7 թիւով եկած գիրերը կը ծանուցանեն որ ան տեղի բամպակները քիչ մը իջեր են ու միանգամայն կը հաստատեն որ աս տարվան հունձը քիչ է: Հավր քաղաքին լուրերը մարտ 15 էն են. հոն ալ բամպակը անշարժութեան մէջ է եղեր, ան շաբթըվան մէջը 5,259 պալեա եկեր է դըրսերէն ու 2353 պալեա միայն ծախվեր է: Նիշեալ քաղաքին մէջը եղած զանազան տեսակներէն բոլոր բամպակը 72,000 պալեա է եղեր:

Ղէհրի: Թուլ է. առաջին տեսակ ապրանքը 3½ Փուանքի կէս քիլոկրամը վաճառող կայ. բայց որովհետև ներսի քաղաքներէն գնոյ առնելու հրամաններ չեն իզար կարելի է որ աս օրվան գիները ալ աւելի թուլան. հիմնկու հիմայ 120 ջուվալ ճէհրի կայ Մարտիլիայի մէջը:

Վէօք պոյս: Երևմունքը լաւ է ու կը յուսացվի որ գիները կը բարձրանան. կիլորտի ապրանքը 65 Փուանքի յիսուն քիլոկրամը գիւրավաճառ է ու խիստ քիչ ապրանք կայ:

Մեղրամոմ: Վիները բարձրնալու յոյս չիկայ. մէկ մաս 300 խանթարի չափ Սէնէկալի ապրանք 190 Փուանքի կուզեն վաճառել, բայց առնող չիկայ:

1000 խանթարի չափ ալ զանազան տեղերէն կըստաւ վի մօտ օրերըս:

Մետաքս: Ընշարժութեան մէջ է Պրուսայի ապրանքը 17½ Փուանք կէս քիլոկրամը դժուարաւ վաճառ է անանապէս Մէշտուր 19 Փուանքի. բայց կը յուսացվի հասարակօրէն որ աս գիներէն վար չիջնար:

Չէթ: Թուլ է ու գիները իջնալու վրայ են. Խղմիրու ապրանքը 65-66 Փուանքի դժուարաւ վաճառ է:

ՎՖիօն: Մանր կտոր ապրանքը 15½-16 Փուանք կէս քիլոկրամը կը ծախվի, բայց գնոյ առնողները քիչ են:

ԶՄԻՌՆԻՒՆ

18 Ապրիլ:

Եւրոպայի երևելի քաղաքներուն առուտուրին անշարժութեան պատճառով հոս ալ հասարակօրէն գրեթէ ամեն տեսակ ապրանքները թուլ են. ուստի աս շաբաթ երևելի փոփոխութիւն մը չունինք նշանակելու մեր առուտուրին վրայօք:

Բամպակ: Միշտ թուլ է. ու չենք յուսար որ մօտ օրերըս շարժի. որովհետև Եւրոպայի երևելի քաղաքներուն մէջ բաւական ապրանք կայ, ու Մանքէստէր ձեւազործներուն (մանիֆաթուրայի) առուտուրը անշարժութեան մէջ է հիմնկու հիմայ:

Կս օրվան բամպակայ արժողութիւնը հետևեալն է:

Սոսուճա	ղուռուշ	250-255
Ղաստար (բէրուքա)	"	250-255
Քրքաղաճ	"	245-250
Պայընտրը	"	225-230

Կը հաստատեն թէ քաղաքիս մէջը ընդ ամենայն 4000 պալեա բամպակ կայ:

Փալամուտ: Թէպէտև կուզվի, բայց գիներուն երևելի փոփոխութիւն մը չեղան. քիչ ապրանք ըլլալուն պատճառով, կարելի է թէ ասկէց ետքը գիները բարձրանան:

Թրեստու տեսակը	ղուռուշ	85-86
Ինկիլիդունը	"	65-68
Երկրորդ տեսակը	"	40-55
Բէֆուրօն	"	30-35

ՎՖիօն: Երևմունքը լաւ չէ ու գիները բարձրնալու յոյս չիկայ. որովհետև կը հաստատեն թէ Չինիմասիները Ընդդիմացիներուն հետ հաշտութեան դաշինքները ընելու ժամանակը Վուշան կողմին Ընդդիմացիներուն տրվերէն աս պայմանով որ աֆիօնը այսուհետև Չինացոց քաղաքները ամենեկին չի մանայ: Երևելեան Ընդկաստանը 18,000 սունտուկ աֆիօն կայ եղեր փետրվար ամսըվան մէջը. ու մէկ սունտուկը 300 սիւնաղըրով (տիրէքիլ) ըլլեալի կը ծախվի եղեր. ամեն մէկ սունտուկը 140 լիպրա է այսինքն 77 չէքիլի չափ: Կս օրվան տեղաւոյս գինը 78-80 զուռուշ է չէքիլին:

Մեղրամոմ: Փոխանակութիւններուն (քամպիօներուն) իջնալուն պատճառով, աս ապրանքին գիներն ալ իջան. բանված առաջին տեսակը 950-975 զուռուշ է խանթարը. չի բանվածը 920-925 զուռուշ. շատ ապրանք չիկայ:

Չէթ: Ընդդիմացի կը բեռնաւորեն Միտիլիլի և ուրիշ ան կողմերու նուազանգիստները, 245-250 զուռուշ խանթարը նաւին մէջը աւանդելու պայմանաւ (Ֆրանքապօրտո) կը հաստատեն թէ մաս Միտիլիլիու ձէթ մինչև 150 զուռուշ վաճառվեր է:

ՕՐԱՆԵՕՐԵՆ ՍՏԵՆԵՆԻ

Տիրէքիլ ըրեալ (չարշքի գին)	25
Չիէքիլ	24
Հինգ Փուանքնոց	22½
Հինգ տարամի	20
Մոսկոֆի ըրեալ	18½
Հին քսաննոց	24½
Նոր քսաննոց	21½
Ետլորդ	53
Մաճառ	52
Բուսիէ	10
Մահմուտիյէ	78
Մըլըր	27
Ստամբուլ	30
Բուշուտ	31

ՓՈՒՆԵՆԱԿՈՒԹԻՒՆԻ

ԻՕՄԻՐ 18 Ապրիլ 1841:

Լօտուա	108
Մարտիլիա	169-169½
Թրեստ	434
Հոլանտա	357½ - 360
Կոստանդնուպօլիս	հարիւրին 1¼ - 1½

ԱՐՇԱԼՈՅՍ ԱՐԱՐԱՏԵԼՆԸ . աս Օրագիր

Չարթը անգամ մը կը տրվի: Տարեկան ստորագրութեան գինը 120 զնէ է. կանխով որ ուղէ կրնայ ստորագրվիլ. Իզմիր՝ օրագրութեան տպարանը: Լյօտեմիշ՝ բժիշկ Պ. Սարգիս Կարապետովին տունը Պօլսա՝ Վեզիր խանը Իզմիրցի Սաւալանեան Վալի աղային գրատունը: Ելէքսանդրիա՝ Ելէքսանեան Կարապետ աղային մաշալան: Թրեստ՝ Երևելեան Գրիգոր աղային գրատունը: Պուրսա՝ Վապաքճեան Մատթէոս ու Գրիգոր աղայից մաշալան: Լյօտիքէ՝ Փափագեան Պօղոս աղային վաճառատունը Լչորոմ՝ Յակոբճեանեան Եղայ Սարգիսի մաշալան Լաշ՝ Պըլլըքեան աղայ եղբարց մաշալան: Պաղտատ՝ Ընդդիմացի առաջին թարգման աղայ խալիկին տունը: Վաւրէժ՝ Ելանեան Եղարեանց Յակոբ Եղային վաճառատունը: Պոմպա՝ (Ընդկաստան) յարգի պարոնաց Եղանոց որդոց և ընկերաց վաճառատունը:

ՈՎ որ կուղէ կրնայ մասնաւոր բան մը տպել տալ Եւրոպայ Եւրոպատեանին մէջ՝ 40 փարսյ հաստուցանելով ամեն մէկ տողին համար. թէ որ տրվելու բանը արժանաւոր համարի օրագրութեան վերատեսուչը:

ԴՆ ՏՊԵՐԵՆԻ ՍՏԵՓԵՆԵՆՈՒ ՊԵՊՕՆԵՆԻ